



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6/3.96

F-68

15 NOV 2011

ՄԱՆՉԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

613.96

F-68

Հ. ՊԻՍԵՔՅԱՆ

ՄԱՆԶԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

613.96

F-68

ՄԱՆՉԵՐՈՒԻ ԲԱՐԵԿԱՄԸԸ

Գ Բ Ե Ց

L. Պ Ի Ս Է Ք Ը Ը

(Ուսուցիչ Արուեստից)

Վերաքննուած՝ Անզիլոյ Դպրոցներու Հնկերակցութեան
թժշկական Պաշօննեաներու Խորհուրդէն

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՍԹԵՂՈՍԵԱՆ

1906

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ՝ ԹԱՐԳՄԱՆԻՉԵՐԸ

ՄԱՆՉԵՐՈՒ ԹՇՆԱՄԻՆ կոչուած է իրաւամբ՝
այն մոլորիւնը, որ այս գրեոյին նիւթը կը կազ-
մէ: Ամեն ծնողին եւ ամեն դաստիարակի համար
տանջող խնդիր մը եղած է քէ՝ ի՞նչ գիրք կարելի
է յանձնարարել զիջութեան հետամուս տղու մը,
որ անոր ընթերցումէն օգտուի: Լուսոնի առաջ-
նակարգ բժշկական շաբարաքերին՝ «Հանսէր»ի
խի՞ս զնահատական մեկ գրախօսականը պատճառ
եղաւ ինձի՝ բարգմանել այս գրեոյիը: Հեղինակը՝
ծանօթ անձնաւորութիւն մըն է այս կարգի նիւ-
թերու վրայ, եւ երկար ատեն՝ նշանաւոր հանրա-
յին վարժարանի մը տեսչութիւնն ալ վարած ըլ-
լալով՝ ինի անձամբ խիս մօսէն հանչցած է ման-
չերը, որոնց բնութիւնը՝ հա՞րկ է բսել՝ նոյնն է
ամեն տեղի ու ամեն ցեղի մէջ, գեր երք խնդիրը
կը դառնայ մանչերու յատուկ այս մոլորեան
ուուրջը: Տարակոյս չունիմ քէ՝ այս տեսակ լուրջ,
ամփոփ, օգտակար եւ նպատակայարմար գրեոյի
մը պիտի զնահատուի շատերէ ու պիտի հանչցուի
ի՞րապէս ՄԱՆՉԵՐՈՒ ԹԱՐԵԿԱՄը:

Տոմ. ՅՈՎԱ. Տ. ԱՏԵՓՈՆԵՍԻՆ

Քարձագոյն Վարժարան
ՊԱՐՏԻԶԱՆ

մարտ ۲۸ ۳۲۴ ۱۶ սթոր յիլա սեն ۲۲۲
تاریخی و ۲۱ نومرسی رخصتمام سیله طبع او لشتر



62048-67

Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Այս գրքոյկը նախապէս գրուած էր մասնաւոր շրջաբերութեան համար միայն, բայց այնքան չերմ ընդունելութիւն մը գտաւ երկրին ամէն կողմը՝ ծնողքներէ և պատանիներէ և շատ մը բժիշկներէ՝ որոնց ձեռքը անցած էր, որ որոշեցի հրատարակել զայն ընթերցողներու աւելի ընդարձակ շրջանակի մը համար: Մասնաւորաբար երկու նկատումներ հեղինակը մղած են այս որոշումին, —առաջին՝ անուանի ուսուցչապետի մը յանձնարարութիւնը, և երկրորդ՝ մեր նշանաւոր դաստիարակներէն մէկուն յայտարարութիւնը թէ՝ իր տեսչութեան տակ գտնուած հանրային վարժարանին մէջ մտադրած է կանոնաւորապէս գործածել այս գրքոյկը:

Հեղինակը՝ ձեւական երախտագիտութենէ աւելին յայտնել կը փափաքի՝ դպրոցներու ընկերակցութեան բժշկական պաշտօնեաներու խորհուրդին, որ իրենց ազնիւ յանձնառութեան համաձայն՝ զգուշութեամբ վերաքննած են այս գործս, և այսպէս ընելով՝ գրքոյկիս առած են միանդամայն իր գլուխոր արժանիքը և հեղինակութիւնը: Այդ բժիշկներուն ցոյց տուած անշահախնդիր օժանդակութեանը չնորհիւ է որ ընթերցողը կը նայ բացարձակ վստահութիւն ունենալ գրքոյկիս տեղեկութիւններուն ճշգութեանը մասին:

Թէ գլուխուորապէս բուն իսկ մանչերու ուղ-

դուած՝ բայց կը յուսամ թէ՝ այս էջերը պիտի կարենան նաև ծառայութիւն մը մասուցանել ո՛չ սակաւ ծնողքներու, խնամմականներու, և տեսուչներու՝ նիւթ եղող կարեւոր խնդրին հետ գործ ունեցած ատեննին. և այսքան փափուկ նիւթի մը վրայ վստահելի տեղեկութիւն ծաւալելու ինքնայտուկ դժուարութեան յաղթելու վարանումով՝ հեղինակը կը համարձակի յոյս տածել նաև թէ՝ անոնք որ գնահատելով կը կարդան այս գրքոյկը՝ պիտի աշխատին տարածել անոր ազդեցութիւնը թէ՝ իրենց մանչ բարեկամներուն և թէ՝ իրենց ուրիշ ծանօթներուն մէջ, որոնք կը հետաքրքրուին մանչերու ամենաճշմարիտ բարելաւութեան հարցովը:

Լոնտոն

H. BISSEKER

Մանչերու Բարեկամը

Ա Յ Ե Ր Ց Ո Ղ Ը այս գրքոյկը պիտի ստանայ հաւանականաբար բարեկամէ մը, — հօրմէն, պաշտպանէն եւ կամ ուսուցիչէն, եւ բնականաբար բաւական պիտի զարմանայ որ ջերմապէս կը ինդրուի իրմէ՝ լուրջ եւ անմիջական ուշադրութիւնը դարձնել անոր։ Նուէրին՝ ինչպէս նաեւ ինսդիրքին պատճառը շատ պարզ է։ Թէեւ քու բարեկամներդ առատ պատեհութիւններ ունին խօսելու քեզի քու բազմակողմանի կեանքիդ վերաբերող գրեթէ ամէն տեսակ նիւթերու վրայ, սակայն եւ այսպէս մէկ երկու նիւթեր կան, որոնց վրայ խօսուելու է քեզի, եւ որոնք սակայն շատ փափուկ են եւ չեն կրնար յիշուիլ առանց զգուշաւոր մտածութեան։ Եւ քանի որ դուն ալ քու բարեկամներուդ պէս՝ դժուար կը գտնես խօսակցութեան նիւթ ընել այս ինսդիրները՝ քեզի կը տրուի այս գրքոյկը, որպէս զի պատեհութիւն ունենաս դուն քեզի համար ուսումնասիրել զանոնք, հանդարտութեամբ եւ առանձին։ Գոհ պիտի մնամ

Եթէ ըսելիքներս՝ զգուշովթեամբ եւ մտածելով կարդալու ձանձրոյթը յանձն առնես. քանզի քու այս տարիքիդ մէջ՝ շատ կարեւոր է քեզի գիտնալ այն իրողութիւնները, որոնք քու առջեւդ պիտի դնեմ: Այս իրողութիւններուն նկատմամբ բան մը չգիտնալուն է որ հարիւրաւոր տղաքներ մեծ նեղութիւն քաշած են նոյն իսկ իրենց դպրոցական օրերուն մէջ. ուստի եւ այս զրգոյկը գրուած է, որպէս զի ինչդրին վրայ անկեղծ ու պարզ բացատրութիւն մը ստանալէ վերջ՝ գէթ դրւն փրկուիս նոյնօրինակ տգիտութեան փորձանքէն:

Ա. — ԱՅՍ ԳԻՐՔԸ ԳՐԵԼՈՒՄ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Պէտք չէ որ նեղուիս երբ ըսեմ քեզի թէ՛ իմ նպատակիս մէկ մասն է զգուշացնել քեզ՝ մարմինին դէմ գործուած մասնաւոր մեղքէ մը: Իրեւ կանոն, շիտակ է որ ո՞ւ է մասնաւոր մեղքի մը մասին տղայ մը անձնապէս զգուշացնել՝ կ'ենթադրէ աստիճան մը կասկած՝ իր բարոյական նկարագրին նկատմամբ: Բայց երբ կարդալու ըլլաս ինդրի առարկայ եղող մասնաւոր մեղքին նկատմամբ ըսելիքներս՝ պիտի տեսնես որ իմ տուած խրատներս ո՞ւ է այդպիսի կասկած չեն ենթադրեր: Քանզի անանկ մեղք մըն է ասիկա,

որուն ենթակայ են շատ մանչեր, որոնք սկիզբը՝ չեն կրնար զիշանիլ այժմեան դպրոցական կեանքի յատուկ աւելի ծանօթ մեղքերու: Համառօտակի, երկու պատճառ պիտի տամ թէ՛ ինչու կը կարծեմ թէ ամէն տղայ՝ հոգ չէ թէ ինչքան ինսամքով եւ բարեպաշտօրէն կրթուած ըլլայ տան մէջ՝ պէտք է որ յստակ ծանօթութիւն ունենայ այս մասնաւոր նիւթին վրայ:

Առաջին պատճառը սա է որ այս մեղքին նախնական պատասխանատուն, շատ պարագաներու մէջ՝ չէ չունենալու է: Կատարելապէս մաքուր միտքի տէր մանչ մը կրնայ նեղուիլ ինչդրի առարկայ եղող՝ մարմինին ծանօթ մասին երբեմնակի կամ յաճախակի գրգոււմէն, եւ այդ գրգոււմը անցունելու հէ անբնական փորձ մը կրնայ զինքը անգիտակցաքար առաջնորդել այն վտանգաւոր ունակութեան, որոն վրայ պիտի խօսիմ հիմա: Ուրիշ կերպով մըն ալ դարձեալ՝ այդ ունակութիւնը մասնաւոր վտանգի աղբիւր մըն է՝ աւելի խելացի տղաքներու, որովհետեւ աւելի դիւրագրգիռ եւ աւելի ջղային կազմութիւն մը ունենալով՝ անհնք բնին այս պատճառով մասնաւորապէս ընդունակ են անոր: Լոկ ֆիզիքական պատճառներով ուրեմն, եւ բոլորովին հեռի բարոյական նկատումներէ՝ մանչ մը կրնայ միտում մը ունենալ այս վտանգաւոր ունակութեան. անանկ որ այդ

մասին իրեն ուղղուած ազդարարութենէն կամ խրատէն հարկ չի կայ երբեք ու եւ է կասկած մը ենթադրել իր անհատական նկարագրին նկատմամբ:

Երկրորդ պատճառ մըն ալ կայ թէ ինչո՞ւ կը կարծեմ որ այս նիւթը գաղտնի պահուելու չէ քու տարիքու ունեցող ու եւ է մանչէ: Խնդրի առարկայ եղող այդ ունակութեան մասին ունեցած իրենց տգիտութիւնն է պարզապէս որ շատ մը մանչերու պատճառ եղած է գերի ըլլալ անոր: Մանչեր այս ծանրակշիռ չարիքին մէջ կ'իյնան յաճախ՝ առաջ չէրուս- ՛Եւ առէն շահեակէ- առ- առ է: Ասիկա, այս օրուան օրս, հարիւրատոր մարդերու գանգատն է: Անոնք հիմայստակօրէն կը տեսնեն թէ ինչքան վսասակար է ան, եւ սակայն տղայ եղած ատեննին երբ իրենք առաջին անգամ տեղի տուին անոր՝ չէին ըմբռնած թէ ու եւ է մամնատոր չարիք մը կը գործէն: Ինչո՞ւ, կը հարցնեն անոնք, չի գտնուեցաւ մէկը որ իրենց աչքը բանար եւ ցույնէր թէ ինչ կը նշանակէր ան: Ինչո՞ւ արդարեւ: Անձնապէս հանդիպած եմ մէկէ աւելի մարդերու, որոնք գրեթէ կործանած են ինքզինքնին թէ մարմնապէս եւ թէ բարոյական բնութեամբ, պարագանեան պարագանեան այս գույն առաջնորդ ու առաջնորդ բարեկամ ու ու կար. եւ այս տեսակ օրինակներու ողբերգականութիւնը, սրտա-

շարժութիւնն է որ կը համոզէ զիս թէ այս կարգի անգիտակից ինքնախորտակումի կրկնութիւններն անկարելի ընծայուելու են: Քանի որ այս ունակութեան հետեւանքները կրնան այսքան ծանրակշիռ ըլլալ՝ կը կարծեմ թէ անոնց վրայ խօսուելու է ամէն մանչու, որպէս զի ըլլայ որ տգիտութիւնը զինքը առաջնորդէ անոնց: Ամէն մանչու, կ'ըսեմ, քանզի փորձառութիւնը կը ցուցնէ թէ այդ ծանօթութիւնը փափաքելի է ամենէն չապասուած, չի կասկածուած տղաքներուն համար իսկ: Իմ ճանչցած ամենապատուական մարդերէս ումանք ըսած են ինծի թէ՝ իրենց պատանեկութեանը՝ այդ մեղքին մէջ ինկած են պարզապէս տգիտութեամբ, եւ թէ սոսկալի պայքարէ մը վերջ միայն կրցած են յաղթել անոր, նոյն իսկ ըրածնուն նշանակութիւնը հասկնալէ վերջ: Եթէ տեսնես կոյր մարդ մը որ կը պտտի գահավէժի մը եզերքը եւ եթէ իրեն չիմացնես թէ անդունդ մը կայ հոն՝ անտարակոյս յանցաւոր կը նկատես ինքզինքդ՝ այդ աններելի զանցառութեանդ համար: Անդունդին գոյութիւնը իրեն հասկցնելով երբեք նախատած չես ըլլար իր հաստատաքյլութիւնը: Հոգ չէ թէ ինչքան վստահելի քալող մը ըլլայ ան, իրեն վսասելու վտանգին մէջ պիտի գտնուի միշտ, քանի որ վտանգին գոյութեանը տեղեկութիւն չունի: Նոյնպէս ալ մեզմէ շատեր՝

բարոյապէս պարտական կը սեպենք զմեզ ըսելու մանչերու թէ հոն վտանգ կայ, քանի որ գիտենք թէ գիշութեան այս ունակութիւնը՝ փոսի մը նման կը սպասէ ամէնուն ճամբուն վրայ, բարեկիրթին՝ ինչպէս նաեւ անկիրթին, միտքով մաքուրին՝ ինչպէս նաեւ անսմաքուրին համար: Այս իրողութիւնը ուրեմն թէ բարեկամ մը տուած է քեզի այս գրքոյկը՝ յի նշանակեր անպատճառ թէ՝ անիկա հեւ է կերպով կը կասկածի քու բարոյական նկարագրէդ. քանզի եթէ դոն քալոյներու ամենէն հաստատաքայլն իսկ ըլլաս՝ տակաւին կրնաս կոյր ըլլալ այս մասնաւոր վտանգին գոյութեանը մասին, եթէ մէկը չի կատարէ քեզի համար այն դերը, որ մենք կը փորձենք ընել հիմա, եւ միշտ հաւանականութիւն մը կայ որ չի գիտնալով գահավէժին ահաւորութիւնը՝ վար ինաս:

Այս երկու պարզ պատճառներով, ուրեմն կը տեսնես որ այս գիրքը կրնայ տրուիլ հեւ է մանչու, առանց կասկածի ենթաղրութեան: Քանզի գիտցուած է որ նախ՝ պարզապէս ֆիզիքական պատճառներ, եւ երկրորդ՝ լոկ տգիտութիւն՝ գիշութեան կ'առաջնորդեն մանչեր, որոնք առաջինը պիտի ըլլային ետ կենալու եթէ ճանչնային զայն ինչ որ է իրապէս: Այս կարգի ինդիրներու մէջ՝ ծանօթութիւն տրուելու է աղէտէն առաջ եւ ոչ թէ վերջը. եւ լիայոյս եմ թէ իմ ընթերցողներէս

շատեր՝ այս մեղքին արդէն գերի եղող տղաքներ չեն, հապա մանչեր, որոնք իրաւունք ունին գիտնալ գործին իրողութիւնները, որպէս զի գերծ պահեն անկէ թէ ինքզինքնին եւ թէ միանգամայն օգնեն գերծ պահել ուրիշները:

Նշմարեցիր թերեւս թէ ըսի որ այս ազդարարութիւնը կամ խրատը տալ՝ այսպիսի գիրք մը գրելու նապատակիս մէկ մասն էր: Քիչ մը անդին պիտի տեսնես որ ասկէ բոլորովին տարբեր՝ երկրորդ նապատակ մըն ալ ունիմ: Շատ մանչեր կան, որոնք՝ թէեւ բոլորովին անտեղեակ են այս մեղքին եւ սակայն կը նեղուին՝ անոր շատ մօտ բանէ մը: Այս մասնաւոր փորձառութիւնը երբեք բացատրուած չըլլալով իրենց՝ անոնք բնականաբար կը շփոթեն զայն՝ այն մեղքին հետ, որուն այնքան կը նմանի, եւ կը տանջեն ինքզինքնին սպասելով ընդունիլ գիշութենէ անբաժան եղող սոսկալի հետեւանքները: Մաքրամիտ մանչու մը համար, որ բոլորովին հեռի է կամայապէս այսպիսի մեղքի մը տեղի տալէ՝ ինքզինքը իբրեւ անմաքուր՝ յանցաւոր երեւակայելը կը նշանակէ նեղութեան դառն վայրկեաններէ անցնիլ: Երբեմն իր զգացած ամօթը կը պատճառէ ամենէն սաստիկ մտային չարչարանքը: Մեզմէ շատեր կը կարծենք թէ՝ անգթութիւն է պարզապէս՝ պարապ տեղը թող տալ անմեղ տղաքներու կրել մտային այս վիճակը

Եւ բացարձակապէս ո՞ւ եւ է պատճառ չի կայ այսպիսի անձնամեղադրանքի: Եւ քանի որ գիտենք թէ ամէն տեղ կան մանչեր, որոնք ինքզինքնին կը չարչըկեն այսպէս՝ առանց պատճառի, կը բարձանք ազատել զիրենք իրենց այդ անհարկի բեռնչն. Եւ այս գիրքը գրելով ու շրջաբերելով՝ կը կատարենք մեր այդ երկրորդ պարտականութիւնը: Թէեւ այս գրքոյին մէջ դրուած ազդարարութիւնը կրնայ բոլորովին անպէտ ըլլալ իրեն, բայց եւ այնպէս աշխարհի ամենէն մաքուր մանչն իսկ կը ընայ պէտք ունենալ քաջալերութեան այս խօսքին: Եւ այս իրողութիւնը կը յայտնէ քեզի վերջին պատճառը թէ ինչու քու բարեկամիդ այս նուէրը պէտք չէ որ ամենափոքր կասկած մը ենթադրէ քու բարոյական նկարագրիդ մասին:

Բ. — ԳԻՉՈՒԹԵԱՆ ՄԵՂՔԸ

Ճիշդ հոս աղէկ կ'ըլլայ որ կարելի եղածին չափ յստակօրէն բացատրեմ թէ ինչ է գիջութեան այս մեղքը. քանզի կրնաս շուարիլ թէ ինչ բանի վրայ է խօսքս՝ եթէ երբեք գործ չես ունեցած անոր հետ:

Խնդիրը կատարելապէս պարզ ընելու համար՝ պէտք է քիչ մը տեղեկութիւն տամ քեզի

թէ ինչ կ'անցնի կը դառնայ քու մարմինիդ ներսը: Գիտես թէ ամէն մանչու ծննդական գործարան-ներուն մէջ կայ պզտիկ տոպրակ մը կամ քսակ մը, որ կը պարունակէ երկու պզտիկ կլոր մարմիններ: Մարմինին մէջ շրջան ընող արինը կը պարունակէ բիւրաւոր մանր մասնիկներ, որոնցմէ շատեր՝ այս երկու պզտիկ կլոր մարմիններուն կը յանձնան իրենց ամենայարգի պարունակութեան մէկ մասը: Այսպէս պահուած նիւթը կը ճանչցուի «սերմ» անունով:

Մանչու մը համար շատ դիրին է՝ եթէ ուզէ՝ իր մարմինէն դուրս քաշել այս կարեւոր հեղուկէն մաս մը: Ասիկա կ'ըլլուի՝ անպարկեշտօրէն գըրգուելով ծննդական գործարանները՝ մինչեւ որ առաջ գայ տեսակ մը ճերմակ հեղուկի հոսումը: Այս նիւթն է «բարու», որուն վրայ կը դառնայ խօսքերնիս: Մանչեր՝ զանազան կերպերով կը սորվին կատարել այս գիջութիւնը: Երբեմն այդ արդիւնքին առաջնորդող զգացողութիւնները կը յայտնուին սանդուկն ի վար սահած ատեննին: Երբեմն ձողեր կամ ծառեր մավցած ատեննին: Կան պարագաներ, երբ ինչպէս տեսանք, մանչ մը այս ունակութիւնը կը սորվի՝ մարմինին այս մասին վրայի քերուուքը անցունել փորձած միջոցին. կան պարագաներ, եւ ասոնք մեծամասնութիւնը կը ներկայացուցնեն, երբ մանչ մը՝



ուրիշէն կը սորվի ատիկա: Բայց ինչ կերպով ալ սորվուի ան, եթէ շարունակուի, իր արդինքները հաւասարապէս վասակար են: Իրաւոնք ունիս գիտնալ թէ ինչ են այդ արդինքները կամ հետեւանքները, եւ ես պիտի խօսիմ անոնց վրայ՝ կատարեալ անկեղծութեամբ: Նախ սակայն պէտք է բացատրեմ փորձառութին մը, որ հարիւրաւոր մաքրամիտ մանչերու պատճառած է անհարկի նեղութեան ժամեր:

Որոշ տարիքէ մը վերջ (որ սովորաբար կը սկսի տասներկուքին) մանչ մը կը սկսի տեսնել թէ ատենը մէյմը այս աւրաքն մաս մը կը կորսնցնէ, առանց ատոր համար ու եւ է գիտակից ճիգ մը ըլլալու իր կողմէ: Կը նշմարէ որ այս փորձառութինը տեղի կ'ունենայ անկողինին մէջ: Երբեմ մինչեւ առտու տեղեկութին չունենար աւրաքն այդ կորուստին նկատմամբ, երբ անոր հետքերը կը տեսնէ շապիկին կամ գիշերանոցին վրայ: Երբեմ ալ անախորժ երազներու միջոցին կ'արթնայ եւ կը տեսնէ որ աւրաքն կը հոսի իրմէ: Երկու պարագաներուն ալ՝ ինք բնականաբար՝ կը շփոթի: Իբրեւ կանոն, մարդ՝ իրեն ամենափոքր տեղեկութին մը չէ տուած թէ՝ ասանկ բան մը կրնայ պատահիլ, եւ հետեւապէս՝ ինք այս փորձառութինը գիշերային մեղքին հետ շփոթելու վտանգին մէջ կ'իյնայ, վերջինին վրայ բաներ մը

լսած ըլլալով: Երկու պարագաներուն մէջ ալ կյա կորուստ մը այդ կարեւոր հեղուկին. ուստի կը հետեւցնէ ինքնիրեն, երկուքն ալ ունենալու են նոյն հետեւանքները: Սոսկումը՝ որով կը դիտէ ասանկ կարելիութին մը, երթալով կը մեծնայ քան թէ կը պգտիկնայ իր մէջը, մինչ աւրաքն այս հոսումները տակափին կը շարունակուին՝ ժամանակ անցնելուն հակառակ, եւ քանի որ ինք ամօթալի բաներ կը նկատէ զանոնք՝ գաղտնի կը պահէ եղելութինը եւ անոր խօսքն անգամ չի բանար իր ամենին մօտաւոր բարեկամին: Այսպէս շաբաթէ շաբաթ, իր սիրտին մէջ կը կրէ անձնական նեղութին մը: Ամօթի զգացում մը ունի, որովհետեւ մաքուր ըլլալ կ'ուզէ, բայց անմաքուր կ'երեւի՝ հակառակ իր կամքին: Արդարեւ, այս ամբողջ խորհրդաւոր փորձառութինը իրեն համար ահաւոր բան մը կը նկատէ, որ յաճախ լրջօրէն կը լլկէ իր միտքը:

Հիմա, եթէ կ'ուզես այս փորձառութեան մասին տեղեկութին ունենալ՝ ուրախ պիտի ըլլամ մտատանջութենէ ազատել միտքդ: Աւրաքն ակամայ կ'ուզեւանեւը բ'ութե՛մն առաբե՛ր բ'ան են չեջունեան առանկանեւն, և երկու-ինը հետեւանեւն առանապէս առանապէս առանապէս առաբե՛ր են: Գիշերային հոսումին բացատրութինը շատ պարզ է: Պատանեկութենէ չափահասութեան անցնելու տարիքիդ մէջ, աւրաքն

որուն կազմութիւնը վերը բացատրեցի, շատ աւելի արագ կ'արտադրուի, մինչեւ՝ ատեն կ'ըլլայ որ մարմինը իրեն պէտք եղածէս աւելին կ'ունենայ իր մէջը: Այն ատեն, այս հոսումներուն միջոցով կը հանգստանայ Բնութիւնը: Ասիկա սակայն բոլորովին տարբեր բան մըն է գիջութեան միջոցին եղածէն:

Եթէ ուրեմն այս բնական հոսումները շատ յաճախակի չի պատահին՝ անոնց մասին նեղուելու պատճառ մը չունիս: Ասոնց՝ անվնաս կերպով պատահելու յաճախականութիւնը կը տարբերի՝ մանչու մը խառնուածքին համեմատ, եւ անկարելի է բացարձակ յայտարարութիւն մը ընել այս մասին: Բայց ընդհանուր կերպով, սա կ'ըսեմ որ եթէ այդ հոսումները տասը կամ տասնեւհինգ օրը մէկ անգամէն աւելի յաճախ չի պատահին՝ երբեք չի նեղուիս եղածին համար: Եթէ ասկէ աւելի յաճախ պատահին, պարզապէս խօսէ քու ընտանեկան կամ դպրոցական բժիշկի, եւ հարցնուր իր խրատը: Բժիշկի մը հետ այսպիսի խորհրդակցութիւն մը մասնաւորապէս փափաքելի է երբ հոսումները տկարութեան զգացումի մը տակ կը ձգեն տղան: Եւ յիշէ թէ բժիշկի մը եւ կամ քու վստահացած մէկ անձիդ հետ այս նիւթին վրայ խօսելուդ համար ամէնալու պատճառ չունիս: Որչափ որ կարելի է դատել, քեզի պէս՝ ճիշդ այս փորձառութեսէն կ'անցնին մարդերու

բացարձակ մեծամասնութիւնը. ամենէն անբիծներն ու լաւագոյններն ալ բացառութիւն չըլլալով:

Միայն մէկ բան մըն ալ ըսելու եմ այս մասնաւոր նիւթին վրայ: Թէեւ այս հոսումները անվնաս են, սակայն եւ այնպէս աղէկ կ'ըլլայ չափ մը դնել անոնց. որոշ կէտէ մը անդին՝ կրնան սպառել մարդուն ուժը: Անկարելի չէ պակսեցնել անոնց թիւը: Ասիկա ընելու մէթուները պիտի բացատրեմ գրքոյկիս ծայրը: Կ'արժէ ուշադրութեամբ կարդալ այդ խրատականները, եւ հետեւիլ անոնց եթէ հոսումները պատահին տասնեւհինգ օրը մէկ անգամէն աւելի յաճախ:

Գ. — ԳԻՃՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

Թէեւ ակամայ հոսումները այսպէս անվնաս են իրեն հետեւանքներովը, ճիշդ հակառակը ճըշմարիտ է գիջութեան համար: Հիմա շատ զգուշութեամբ պիտի բացատրեմ քեզի՝ այս ունակութեան հետեւանքները:

I. ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆՑ՝ ՄԱՐՄԻՆԻՆ ՎՐԱՅ

Սէր: ինչպէս արդէն ակնարկուեցաւ՝ կարեւոր է ամբողջ մարմինին աճումին համար, եւ ուստի ամբողջ մարմինը կը տուժէ եթէ ինսդրի նիւթ եղող ունակութեամբ պարպուի ան:

Այս ունակութիւնը կը վնասէ ոչ միայն բացասապէս՝ մարմինին աճումը արգիլեռով, այլ նաեւ կրնայ դրական հետքեր թողով անոր վրայ՝ զարգացած վիճակին մէջ իսկ: Ունակարար գիշութիւն ընող մանջուն մսանները երթալով կը տկարանան եւ կը թուղնան: Ասոր կ'ընկերանան ընդհանուր մարմինին յոգնածութիւնը եւ թուղութիւնը: Մարմինին համար այնքան մեծ նշանակութիւն ունեցող ուժեղութիւնը եւ կորովը կը սկսին անհետանալ: Հետեւանքը ան կ'ըլլայ որ այդ տեսակ մանչ մը ֆիզիքապէս անհաւասար կ'ըլլայ աշխատանքներու, որոնք առաջ կը կատարէր այնքան դիրութեամբ: Այս կէտը կրնայ լուսաբանուիլ օրինակովը վագողին, որուն քայլերը երթալով կը տկարանան՝ գիշութեան ունական կիրարկումէն: Նոյն բանը ճշմարիտ է նաեւ ո՞ւ է ըմբամարտիկի տոկուն ուժերուն համար: Ասոր համար է որ մարմնամարզական մրցումէ առաջ՝ խումբի մը փորձառու մարզիչը կը գործածէ իր տրամադրութեան ներքեւ գտնուած ամէն միջոց՝ իր խումբին տղաքը այս կարգի ծայրայեղութենէ ետ կեցնելու համար: Գիշութեան ազդեցութիւնը այնքան զգալի է մսաններու եւ մարմինին տոկուն ուժին վրայ որ շատեր՝ այս ընթացքով կրոսնցուցած են մարմնամարզական խալերու մէջ նշանաւոր հանդիսանալու պատեհութիւնը:

Զղային դրութեան վրայ ձգուած ազդեցութիւնն ալ նուազ վնասաբեր չէ: Զիղերը կը ներկայացունեն մեր կազմութեան էն փափուկ մասերէն մէկը, որուն հետ մարդ չի կրնար խաղալ առանց պատուհասի: Ամէն անգամ որ մանչ մը գիշութիւն կ'ընէ, աւելի կամ պակաս չափով ծանր ցնցում մը կը տրուի ջիղերուն, որոնք կը գտնուին իր բովանդակ մարմինին մէջ, եւ այս պըզտիկ ցնցումներուն կրկնութիւնը բաւական է առաջ բերելու իրապէս ծանրակշիռ հետեւանքներ, որոնք կ'ազդեն իր ամբողջ ջղային դրութեանը վրայ: Նոյն իսկ այս քանի մը խօսքերը բաւական են ցուցնելու թէ՝ ոչ մէկ մանչ կրնայ տեղի տալ գիշութեան այս ունակութեան՝ առանց ենթարկուելու ֆիզիքական մեծ վտանգներու: Այս ունակութիւնը կը տկարացնէ չի թէ միայն անոր ընդհանուր վիճակը եւ ասանկով արգելք կ'ըլլայ ենթակային մարմնամարզական փառասիրութիւններուն՝ բայց նաեւ կրնայ լրջօրէն ազդել անոր ամբողջ առողջութեանը վրայ՝ եթէ երկար ատեն այսպէս շարունակուի:

2. ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ՝ ՄՏՔԻՆ ՎՐԱՅ

Գիշութիւնը կ'ազդէ տղու մը մտքին՝ ինչպէս նաեւ մարմինին վրայ: Զանազան կերպերով երեւան կու գան անոր ազդեցութիւնները:

Սովորական մէկ արդինքն է՝ միտքի չափազանց դիւրագրգիռ վիճակ մը , որ երբեմն կը յայտնուի ամօթխածութեան ձեւին տակ եւ երբեմն ալ վատառողջ բնութեամբ մը :

Գիշութեան աւելի ծանրակշիռ մէկ հետեւանքն ալ՝ ընդհանուր մտային ուժի տկարացումն է : Այսպէս , այդ ունակութեան գերի ըլլալէ վերջ ենթական կը սկսի զգալ ժամանակէ մը վերջ թէ իր միտքը չունի բաները ըմբռնելու այն ուժը որ ունէր առաջ : Իր միտքը նուազ արթուն կ'ըլլայ . չի կրնար երբեմնի դիւրութեամբը յաղթել դժուարին խնդիրներու : Յիշողութիւնը մանաւանդ երթալով տարտամ ու նուազ վստահելի կ'ըլլայ : Մէկ խօսքով , միտքին ամբողջ տեսող կարողութիւնները այնքան չարաչար կը տուժեն ինչքան մարմինինները , եւ ամէն մէկ ճիգի՝ ուղեղը առաջունէ շատ պակաս ուժ կը ցուցնէ գործունէութեան եւ անձը կառավարելու : Արհեստին կամ գործնական կեանքին մէջ՝ մանչու մը պայքարը աչքի առջեւ ունենալով՝ դժուար է չափազանցել այս վիճակին կարեւորութիւնը : Ասի կը նշանակէ թէ՝ ենթական կը կորսնցնէ ճիշդ այն կարողութիւնները , որոնցմէ կախում ունի իր ապագայ յաջողութիւնը :

Ալ աւելի ծանրակշիռ բնութիւն ունեցող երրորդ հետեւանք մըն ալ կայ : Երբոր նախըն-

թաց հակամիտութիւն մը կայ խելագարութեան՝ այս ունակութեան յարատեւ շարունակութիւնը մեծապէս կ'աւելցնէ մտային տկարութեան հաւանակութիւնը :

3. ԱՆՈՐ ԱԶԴԵՅՈՒԹԻՒՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Մինչեւ հոս , ծանրացայ գիշութեան՝ միտքին եւ մարմինին վրայ ձգած ազդեցութիւններուն վրայ , եւ ջանացի ցուցնել թէ՝ երկուքն ալ խիստ վտանգաւոր բնութիւն ունին : Այս ծանրակշիռ ֆիզիքական եւ մտաւորական հետեւանքներով միայն՝ գիշութիւնը տակաւին գործը լմնցուցած չըլլար սակայն : Ունի երրորդ շարք մը ազդեցութիւններու , որոնք նոյն իսկ աւելի կարեւոր են քան միաները : Ասոնք են՝ բարոյական բնութեան վրայ անոր թողած ազդեցութիւնները :

Զօրաւոր՝ սակայն նոյն ատեն ճշմարիտ խօսք մըն է թէ՝ այս մասնաւոր ունակութեան շարունակութիւնը կրնայ բոլորովին այլափոխել մանչու մը բարոյական վիճակը : Շատ ժամանակ չանցած , զոր օրինակ , գիշութեան ազդեցութեան տակ՝ տղան պիտի սկսի կորսնցնել այն անկեղծութիւնը որ կեանքի մեծագոյն հրապոյրներէն մէկն է : Քանզի այս մոլութեան գերի եղողը՝ երթալով կը սիրէ առանձնութիւնը : Ուտրակի երեսդ նայելու տեղ , ինչպէս կ'ընէր առաջ , հիմա կը

փախփիսի, կասկածոտ է, եւ այլեւա իր վերաբերումին մէջ անսեղծ ու պարզերես ըլլալու տպատրութիւնը չի ձգեր վրադ : Ասիկա կը նշանակէ հարկաւ թէ՝ կորսնցնելու վրայ է յարգանքը եւ վստահութիւնը անոնց, որոնց կ'ընկերակցի եւ որոնք այլեւա անվստահութիւն եւ կասկած կը յայտնեն իր վարմունքին նկատմամբ :

Որիշ վտանգ մըն ալ կայ որ այս ունակութիւնը կ'ընտելացնէ իր միտքը՝ շատ մը անմաքուր խորհուրդներու : Այն միտքը որ առաջ մաքուր եւ անբիծ էր՝ յաճախ այս կերպով կը սկսի հաճոյք զգալ աղտոտ եւ անպիտան բաներէ : Արդարեւ, գիջութիւն ընել կը նշանակէ բանալ միտքին դրները՝ անմաքութեան զօրաւոր հոսանքին առջեւ, որն որ ներս կը խուժէ եւ կ'ապականէ ամբողջ երեւակայութիւնը : Եւ որովհետեւ մարդու մը խորհուրդներն միշտ կը ձեւեն իր խօսքերը ու գործքերը, ուստի ինչ որ կ'ապականէ երեւակայութիւնը՝ իսկոյն կ'ապականէ ամբողջ կեանքը :

Միտքի այս ապականութեան հետ տեղի կ'ունենայ նաեւ մանչուն բարոյական զգացումին տկարացումը : Գիջութեան ձգած բոլոր ազդեցութիւններու մէջէ՝ ասիկա թերեւա ամենէն սոսկալին է : Մեր բարոյական զգացումը-այն որ կ'որոշէ ուղիղն ու սխալը-մեր բնական ձիրքերուն

էն կարեւորն է: Ասիկա բոլորովին ջնջել է գիջութեան միտումը : Պիտի տեսնես որ ինքզինքը այդ ունակութեան տուտող հ եւ է տղայ՝ երթալով բարոյական զանազանումներու մասին կամ անտարբեր եւ կամ կոյր կ'ըլլայ : Առաջուան՝ պատիւի զօրաւոր զգացում մը ունեցող տղան հիմա կր դառնայ անզգոյշ եւ անտարբեր մէկը : Անկարող այլեւա՝ տեսնելու ուղիղին եւ սխալին տարբերութիւնը՝ հիմա անպատկառօրէն կը ստէ քեզի, եւ նոյն իսկ կը համոզէ ինքզինքը թէ՝ ստախօսութիւնը ամշնալու բան մը չէ : Նմանապէս, կը փորձէ հաւատալու թէ՝ անմաքրութիւնը, որուն թոյլ տուած է մտնել իր խորհուրդներուն մէջ, բան մըն է որուն համար կարմրելու ամենափոքր պատճառ մը չունի : Մէկ խօսքով, անիկա իր բարոյական ու մաքրութեան համար գույք է : Զի կայ ասկէ աւելի ահաւոր վիճակ մը, որուն մէջ մանչ մը կարենայ ձգել ինքզինքը : Եթէ տղայ մը՝ կեանքին մէջէն պիտի անցնի ճշմարտութիւնը շփոթելով ստութեան հետ, եւ կոյր պիտի մնայ ուղիղին եւ սխալին տարբերութեանը նկատմամբ, իր ապագան անպատճառ աւելի կամ նուազ անպատիւ պիտի ըլլայ : Եւ այս բարոյական զգացումին խորտակումը՝ նուաստացած ապագայի մը անխուսափելիութեամբը՝ կրնայ ըլլալ անմիջական հետեւութիւնը այն վշանգաւոր ունակութեան, զոր նիւթ ըրած ենք մեր խորհրդածութեան :

Վերջապէս, ինչպէս որ բարոյական զգացումի տկարացում կայ, նոյնպէս ալ կամքի ուժի տկարացում կայ: Յաճախ, տղու մը՝ մէջ բերած չքմեղանքը սա է թէ՝ միտք չունի գերի ըլլալ գիշութեան: Բայց թէ՝ լրկ ժամանակի մը համար այդպէս պիտի շարունակէ եւ ետքը պիտի հրաժարի անկէ, մէկ անգամ եւ միշտ: Ասիկա ըստ աշխարհի ամենէն դիւրին բաներէն մէկն է, բայց նոյն ատեն՝ զայն հայութէւ աշխարհի ամենէն դժուարին բաներէն մէկն է: Այդպէս խօսող տղան կ'անտեսէ սա իրողութիւնը թէ՝ այդ ունակութիւնը եթէ անգամ մը մտցուի կեանքին մէջ՝ բայց հանու ահաւոր ասունառն է և սահմանական էր ադրբեյունիւնը՝ ենթակային վրայ: Ամէն մէկ զիշում՝ սանկ ըսենք՝ թել մը եւս կ'աւելցնէ կապին, որով այդ ունակութիւնը կը պլլուի իր բոլորտիքը: Ուրիշ խօսքով, ճիշդ ինչպէս որ աւրան վատնումը կը քայքայէ մարմինը եւ ուղեղը, անանկ ալ աստիճանաբար կը քայքայէ կամքը: Ամէն անգամ որ գիշութիւն կ'ըլլուի՝ կամքը նոյնքան տկար կ'իյնայ ապագայ դիմադրութեան համար: Եւ երբ այդ ունակութիւնը որոշ կէտէ մը անդին շարունակուի՝ տղան կը կորսնցնէ անոր դիմադրելու իր ուժը եւ հ'ըւառ ժերէ ասու՝ հակառակ էր համար: Հոս, թող ներուի ինծի ըսել թէ՝ երեւակայութենէս չեմ հաներ այս ըսածներս: Խօսած եմ մարդերու, որոնք այս

ունակութեան գերի եղած են, եւ հանդիպած եմ այնպիսիներու, որոնք երբ վերջապէս ըմբռնած են իրենց սպասնացող ահաւոր պատուհասը եւ յօժար գտնուած են այս ունակութենէն ազատելու համար բոլոր ունեցածնին տալ՝ հասկցած են թէ՝ այլեւս կարողութիւն չունին ինքզինքնին ժողվելու, ու անոր դիմադրելու: Գերիներ եղած են անոնք: Պարզապէս ապահով է իրենց համար: Ասիկա իրողութիւն մըն է, զոր՝ ինքզինքը գիշութեան յանձնող ամէն տղայ նկատի առնելու է: Թէեւ սկիզբը՝ համեմատաբար դիւրին կրնայ ըլլալ հրաժարիլ այդ ունակութենէն, բայց տղայ մը ինչքան յարատեէ այդ ճամբուն մէջ՝ այնքան քիչ հաւանականութիւն ունի վերջնապէս յաղթելու անոր, մինչեւ որ որոշ կէտէ մը անդին անցնելէ վերջ՝ այլեւս լուրջ ինսդիր մըն է թէ՝ երբէք կարող պիտի ըլլայ ինքզինքը ազատել անոր ճանկէն: Իր յետագայ կեանքին մէջ՝ ու եւ է չափով լաւագոյն փափաքներ եւ լաւագոյն որոշումներ չեն կրնար փրկել տղան, եթէ ինք չունենայ զանոնք գործադրելու կամքի ուժը: Եւ աւրան վատնումը՝ կամաց կամաց կը քամէ բուն իսկ այս կամքի ուժը: Առանձին հատուածի մը մէջ՝ հոս ամփոփենք այն բոլոր ազդեցութիւնները, որոնք կը հետեւին այս անարդ ունակութեան շարունակութենէն: Մարմինին վրայ ձգուած ազդեցութիւն-

Ները կրնան ըլլալ տկարացում՝ ֆիզիքական կազմութեան, ինչ որ արգելք կ'ըլլայ կատարեալ առողջութեան. նաեւ տկարացում՝ մկանային դրութեան, որ մարմամարզական բարձրագոյն յաջողութիւններն անկարելի կ'ընէ. եւ վերջապէս, տկարացում՝ ջղային դրութեան, որ կեանքի ամբողջ վայելքը կը պակսեցնէ: Միտքին վրայ ձգուած ազդեցութիւնները կրնան ըլլալ՝ միայնակեցութեան հիանդոտ հօգի մը, որ արգելք կ'ըլլայ կեանքի լայնութեան եւ մտաւորական բարձրագոյն առողջութեան. տկարացում՝ ուղեղային ուժի, որ կ'եղծէ արթնութիւնը, յիշողութիւնը եւ կեանքի յաջողութեան համար ուրիշ բոլոր անհրաժեշտ տարրերը. եւ վերջապէս՝ ծայրայեղ պարագաներու մէջ, միտում մը՝ նոյն իսկ իրական հիանդութեան: Բարոյական բնութեան վրայ ձգուած ազդեցութիւնները կրնան ըլլալ՝ բնաւորութեան անկայունութիւն, որ կը վտանգէ թէ նոյն ինքն ենթակային անկեղծութիւնը եւ թէ ուրիշներու վստահութիւնը՝ իրեն նկատմամբ. երեւակայութեան ապականութիւն, որ թէ միտքի եւ թէ կեանքի անմաքրութիւնը կը քաջալերէ. բարոյական զգացումի թուկացում, որ կը տկարացնէ ուղեղի եւ սխալի ամբողջ ըմբռնումը, եւ վերջապէս, հատնում մը միտքի ուժին, որ ծայրայեղ պարագաներու մէջ, ինքնաբուժումի հ եւ է կա-

րելիութիւն մէկողի կ'ընէ, նոյն իսկ եթէ ատանկ փափաք մը արթնոսայ իր մէջը: Այս հետեւանքները հարկաւ չեն գար անմիջապէս կամ անպատճառ ամէնքը մէկէն: Բայց եթէ գիջութեան ունակութիւնը շարունակուի, ասոնցմէ շատերը կամ ոմանք՝ քիչ ատենէն երեւան պիտի գան իրարուետեւէ, մինչեւ որ քայքայուի ամբողջ կեանքը՝ ֆիզիքապէս, իմացապէս եւ հոգեկանապէս:

Այս հետեւանքներուն լուրջ բնութիւնն է որ այսպէս՝ մանչերու գրել կը մղէ զիս, ինչպէս պիտի տեսնես հիմա: Գիտեմ թէ տղայ մը յաճախ գիջութեան տեղի կու տայ՝ առանց երբեք ըրածը գիտնալու, եւ ինծի բոլորովին սխալ կը թուի որ անիկա կործանէ իր կեանքը՝ պարզապէս կուրութեան եւ տգիտութեան երեսէն: Նուազ պէտք պիտի զգացուէր ծանօթութեան՝ եթէ ենթական կարող ըլլար հրաժարի անկէ, անոր այնքան լուրջ բան մը ըլլալը իրեն յայտնուելէ վերջ. բայց, ինչպէս տեսանք, ասիկա շատ հեռի է իրողութիւնը ըլլալէ, քանզի այդ յայտնութիւնը յաճախ կու գայ երբ այդ ունակութիւնը զօրեղապէս բռնած է զինքը: Տեսնելով ուրեմն որ այդ ունակութեան հետեւանքները այսքան ծանրակշիռ են, համոզուած եմ որ ամէն մանչ իրաւունք ունի գիտնալու թէ ինչ կը վտանգէ, անոր տեղի տալով:

Եւ հիմա որ անգամ մը աչքերող բացուելով

Հասկցար այս վտանգաւոր ունակութեան հետեւանքները, անոր մասին ու է ազդարարութեան պէտք չունիս այլ եւս, նոյն իսկ եթէ ունենայիր ասկէ առաջ: Եթէ ուրիշ մանչ մը հրապուրէ զքեզ՝ գիշութիւն ընել, փախիր իրմէ, ինչպէս պիտի փախիր մէկէ մը, որ քեզի մատուցանէր բոլոր մահացու թոյներուն ամենչն մահացուն, քանզի անոր թելաղրութիւններուն տեղի տալ՝ քու բովանդակ ընութեամբ ինքզինքդ թունաւորել ըսել է: Եթէ գիտես քու ընկերներէդ ու է մէկուն այս ունակութեան գերի ըլլալը՝ զայն փրկելու համար ըրէ անկեղծ ու առնական ճիգ մը. քանզի այսպէս ընելովդ կրնայ ըլլալ որ, բարին ամբողջ իմաստովը, փրկած ըլլաս իր կեանքը :

Դ. — Խ Ր Ա Տ Ա Կ Ա Ն

Խօսքս վերջացնելէ առաջ՝ կ'ուզեմ՝ քանի մը գործնական թելաղրութիւններ ընել նախ եւ առաջ՝ այն մանչերուն, որոնք կը զգան թէ յաւէտ յաճախակի կը պատահին գիշերային հոսումները, եւ երկրորդ՝ այն մանչերուն, որոնք տեղի տուած են գիշութեան՝ անոր նշանակութիւնը չգիտնալուն, եւ անձկութիւն ունին գիտնալու թէ՝ ինչ կերպով կրնան ինքզինքնին ազատել անկէ:

I. ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՈՍՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Շատ մը պարզ կերպեր կան, որոնցմով կը նայ գիշութիւն գիշերային հոսումներու յաճախաղի-պութիւնը: Մարմինը կարելի եղածին չափ մաքուր վիճակի մը մէջ պահելը՝ կարեւոր օգտակարութիւն մը ունի: Այս որոշ նպատակին համար նկատողութեան առնուելիք մասնաւոր կէտերն են հետեւեալները :

1. Ամէն օր գէթ երկու ժամ բաց օդին մէջ անցիր, զօրաւոր տեսակէն ֆիզիքական կանոնաւոր մարզանք կատարելու հոգ տանելով: Պատանի մը ըսաւ ինծի թէ՝ ինք այս տեսակէտէ մեծ օգուտ քաղած է՝ անկողին մտնելէ անմիջապէս առաջ «Սէստաուի մարզիչ»ը կոչուած մարմնամարզական գործիքը կանոնաւորապէս գործածելէն:

2. Պաղ ջուրով լոգանք կատարէ յաճախ,— եթէ կրնաս տանիլ՝ գէթ շաբաթը անգամ՝ մը, եւ ամէն օր՝ եթէ կարելի է:

3. Գիշերը ուշ ատեն՝ ծանր ճաշ մի ըներ, եւ հեռի կեցիր բոլոր ոփելից ըլմպելիքներէ:

4. Հոգ տար որ աղիքներդ կանոնաւորապէս գործեն (փորդ ելլէ), ու կատարելապէս՝ գէթ օրը անգամ մը:

5. Եթէ ծննդական գործարանիդ վրայ շատ գրգռում ունենաս՝ քու ընտանեկան բժիշկիդ դիմէ:

Այս տեսակ նեղութենէ մը ամենափոքր վտանգ մը իսկ չի գար, բայց այդ մասին քեզի խրատ տալու յարմարագոյն անձը քու բժիշկդ է:

Կան նաեւ շատ մը մասնաւորաբար կարեւոր թելադրութիւններ՝ քու անկողինիդ եւ ննջասեն-եակիդ մասին, որոնց գլխաւորներն են ասոնք :

1. Նայէ որ ննջասենեակդ լաւ հովահարուի : Միշտ պատուհանը բաց քնացիր :

2. Անկողին մտնելէ անմիջապէս առաջ՝ ջուր թափել փորձէ :

3. Եթէ «Երմի հոսումներդ յաճախ կը պատահին՝ պաղ ջուրով լուած ծննդական գործարաններդ առտուն ելելուդ պէս :

4. Եթէ կարելի է՝ միշտ առանձին պառկէ : Կարեւոր է նաեւ պառկիլ կարծր անկողինի մը վրայ եւ կարելի եղածին չափ թեթեւ պահել վերմակներդ : Աւելորդ ծածկոցները մէկ կողմ՝ ձգէ :

5. Ինչքան որ կարելի է, ջանա մէկ քովիդ պառկիլ : Կոնսակի կամ փորի վրայ պառկիլը կը քաջալերէ այս հոսումները : Փոքրիկ աշխատութեամբ մը դժուար չէ ստանալ այս ունակութիւնը : Եթէ առաջին անգամ դժուար գտնես ասիկա, աղէկ կերպ մըն է կարժառ մը հաստատել լամի մը կամ երիզի մը վրայ եւ զայն մէջքդ կապել անմնկ կերպով մը որ կարժառ միշտ կոնսակիդ գայ, այն ատեն, եթէ քունիդ մէջ՝ անգիտակցա-

բար կոնսակիդ վրայ դառնաս՝ կարժառ կ'արթնցնէ քեզ :

6. Ուրիշ պատուական կանոն մըն ալ է՝ առտուն արթնցուելէ վերջ թող չի տալ ինքզինքիդ իյնալ երկրորդ քունի մը մէջ : Հաւանականաբար, այս հոսումներուն կէսէն աւելին կը պատահին առտուն երոպական ժամը 6էն կամ 7էն ետքը, եւ շատ անգամ ալ անոնք կը պատահին երկրորդ կամ երրորդ մրափին : Եթէ ուրեմն տեսնես թէ՝ ինչ որ անհաւանական չէ, այդ հոսումները զքեզ կը նեղեն գրեթէ այդ պահոն, աղէկ դրութիւն մըն է՝ անկէ կէս ժամ առաջ արթնալ՝ զարթուցիչ ժամացոյցի մը միջոցով, եւ նաեւ ելել արթնցածիդ պէս ջուր մը թափել :

Թելադրութիւններու այս առաջին շարքը կրնայ փակուիլ երկու ընդհանուր յորդորով :

1. Ամէն պարագայի տակ՝ զգուշացիր ձեռնելէ ծննդական գործարաններդ :

2. Անպարկեշտ խորհուրդներ միտքէդ հեռի պահելու համար՝ ըրէ ձեռքէդ եկածը : Անմաքուր խորհուրդներ՝ սովորաբար պատրաստ են ներկայանալու շատ մը պատանիներու միտքերուն, սակայն ոչ մէկ տղայ ընդունելու է զանոնք : Ինչ կերպով ալ թելադրութին—ըլլայ անշահ պատկերներով, ըլլայ պիղծ խօսակցութեամբ եւ կամ նոյն ինքն տղոն երեւակայութեամբը—անոնց առաջ

բերած մտային ազդեցութիւնները՝ ուղղակի տպաւութիւնն մը կը ձգեն ։ Եւ ին ֆիզիքական կազմութեանը վրայ, թող բարոյական վսասները. եւ ուրեմն հաւանական է որ ամէն կասկածելի խորհուրդներէ ազատութիւնը՝ պակսեցնէ գիշերային հոսումներու թիւը :

2. ԳԻԶՈՒԹԵՆՔ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պէտք է որ քիչ մը խրատ եւս աւելցնեմ ն եւ է մանչու համար որ անխորհրդաբար տեղի տուած է գիշութեան ունակութեան, եւ կ'ուզէ իր անձը ազատել անոր վտանգաւոր ազդեցութենէն :

1. Մասնաւոր խնամքով՝ պարտի գործադրել վերի թելարութիւնները : Քանզի, թէեւ ինքնաբերաբար եղած գիշերային հոսումներէն նեղուելու պատճառ մը չոնի, բայց ասով մէկտեղ, նոյնքան անվասս չեն անոնք եթէ առաջ գան գիշութեան ունակական գործադրութենէն : Այս մանչը ուրեմն որ տեղի տուած է այս մոլութեան՝ ամէն ջանք ընելու է պակսեցնելու համար անոնց պատհականութիւնը :

2. Եթէ մանչ մը կ'ուզէ յաղթել գիշութեան, չն կարեւոր քայլն է՝ աչքեւ ժամանակ դուք ու աւագ չեւ : Եթէ կէս մը որոշէ միայն, վստահաբար՝ ետ պիտի երթայ դարձեալ նոյն տեղը : Այս ունակութիւնը այնքան սոսկալիօրէն ամուր կը բռնէ

իր զոհերը որ կիսկատար միջոցները անօգուտ են : Տղայ մը պէտք է որ ժողվէ ինքզինքը եւ որոշապէս ճշդէ իր դիրքը : Այս ունակութիւնը շարունակելէն անխուսափելիօրէն ծագելիք հետեւանքները ընդունելու պատրաստ է թէ ոչ : Եթէ պատրաստ չէ, պարտի տալ զօրաւոր անյաղթելի որոշում մը՝ այլեւս գործ չունենալ անոր հետ : Չեմ ինաւո՞ւ ա՞ւ ո՞ւ ունենալ ո՞ւ ո՞ւ համար գնել ո՞ւ ասուն որոշում ո՞ւ ո՞ւ պարտի տալ զօրաւոր անյաղթելի կրնայ զգալ շատ դժուարին պայքար մը մղելու պէտքը, որուն երկարութիւնը՝ ինչպէս նաև սաստկութիւնը՝ կախում՝ պիտի ունենայ այդ ունակութիւնը ինչքան ժամանակ շարունակած ըլլալէն : Ո եւ է պարագայի տակ սակայն, իր անձին դէմ խոշոր պայքար մը մղելու պատրաստ ըլլալու է : Շաբաթներով, ամիսներով, եւ նոյն իսկ տարիներով՝ կրնայ շատ հրապուրովի այդ փորձութենէն . սակայն, ինչ եւ է գնով՝ ասու ո՞ւ է՞ աւո՞ւ ո՞ւ ո՞ւ է՞ : Իր միակ յոյսը կը գտնուի իր դիմադրութեան անտեղիտալի ուժին մէջ :

3. Յաղթութեան հաւանականութիւնը կ'աւելնայ՝ եթէ աշխատի կարելի եղածին չափ զբաղած պահել միտքը : Եթէ անզբաղ մնայ՝ բնականաբար պիտի դառնայ այդ մոլութեան խորհուրդներուն, եւ խորհուրդներուն ետ պիտի գայ փորձութիւնը: Պարտի ուրեմն զգուշաւոր ըլլալ, երբ մաքառումը մաս-

Նատրապէս դժուարին է, միշտ զբաղում մը ու-
նենալով, -գործելու, խաղեր խաղալու, կարդալու
կամ խօսելու է: Ասանկ պարագաներու մէջ է որ
պիտի տեսնէ մասնաւոր օգտակարութիւնը յարա-
տեւ ընկերակցութեան կամ չափազանց շահագըրգ-
ռական նախասիրութեան մը: Կրցածին չափ աշ-
խատելու է մինակ չի մնալ: Քանզի, միտքին
համար՝ զբաղումի պակսութիւնը հրաէր մըն է
մոլութեան, վերահաստատել իր ազդեցութիւնը:

4. Պարտի նաեւ ապահովել ապահովել կարգ
մը այսպիսի ժամերու համար, որոնց մէջ՝ հակառակ այնքան արթնութեան՝ փոր-
ձութիւնը զգալապէս զօրաւոր է: Այս կարգի քանի
մը նախզգութիւններ պիտի թելադրեմ: 1. Աւ-
ճական մտնել ուրիշներու ընկերութեան մէջ. 2.
Նստիլ եւ գրել կէս ժամի չափ, առանց կանգ
առնելու. 3. Կարդալ գիրք մը, կամ լաւ եւս կա-
տարել այսպիսի գործ մը որ նոյն ատենը զբա-
ղեցնէ ձեռքերը՝ միտքի նոյն սեւեռումով. կամ
ինչ որ ամենչն խղէկ կերպն է՝ 4. Գտնել հան-
դարտ տեղ մը եւ փնտոել անտեսանելի օգնու-
թիւնը, շարունակելով աղօթել մինչեւ որ փոր-
ձութիւնը անցնի այլեւա՝ այդ պահուն համար:
Այս տեսակ միջոցներով կարելի կ'ըլլայ ման-
չու մը՝ գործութեան առաջ առաջ առաջ առաջ առաջ:

ապահովութիւններէն մէկուն եւ ապահով կ'ըլլայ :

5. Պայքարը դիւրին կ'ըլլայ եթէ նաեւ աշ-
խատի օգնել ուրիշ տղու մը, որ օգնութեան կը
կարօտի: Ասիկա ընելու ակներեւ կերպերէն մէկն
է՝ խրատի պէտք ունեցող ո՞ւ եւ է ընկեր մը զգու-
շացնել անկէ: Ասանկ քայլ մը առնել կը նշանակէ
մաքրութեան կողմը բռնել եւ այսպէս ընելով՝
տղայ մը կը դիւրացնէ բռն իր փորձութեան դի-
մադրելու գործը:

6. Ինքզինքը փրկելու իր բոլոր ճիգին մէջ՝
Երբեմ բարեւ սահման առաջ բարեւ բարեւ առ-
քական շահման առաջ առաջ առաջ: Վտանգաւոր է անոնց
ձեռքը իյնալը:

7. Միւս կողմէ, քիչ բան կայ որ այնքան
պիտի օգնէ տղու մը՝ ինչքան բարեկամի մը բաց-
ուիլը: Եթէ տղայ մը ինք միայն ծանօթ է իր
վարած պայքարին, միշտ վտանգ կայ որ այս
գաղտնապահութիւնը կործանէ զինքը: Սա գա-
ղափարը թէ՛ ոչ մէկը պիտի իմանայ իր տեղի
տալը՝ կրնայ տկարացնել իր որոշումը, զօրաւոր
փորձութեան մը վայրկեանին: Ընդհակառակն,
յեցելը թէ՝ բարեկամ մը գիտէ իր տուած որո-
շումը՝ իր մէջը պիտի արթնցնէ համակրութեան
եւ զօրութեան զգացում մը, որ պիտի ամշցնէ
զինքը՝ կրկին իյնալ նոյն փորձութեան մէջ: Զար-
մանալի սակայն հէւտ իրողութիւն մըն է թէ շատ

մը վտանգներ կը պակսին մեզի համար , եթէ ուրիշ մէկն ալ գիտնայ մեր պարագաները : Եւ այն տղուն՝ որ կ'ուզէ իր բոլոր ուժովը կոռոիլ գիշութեան դէմ , սա խրատը կու տամ .-Գտիր վստահելի մէկը , որուն կրնաս ապահնիլ : Յարմարագոյն անձը՝ այս բանին համար՝ բնն իսկ քու հայրդ է : Պատմէ անոր՝ բացէ ի բաց՝ քու նեղութիւնդ եւ անոր յաղթելու քու որոշումդ : Խոստացիր երթալ եւ ըսել իրեն անմիջապէս եթէ ու եւ է ատեն նորէն փորձուիս : Ասիկա զօրաւոր արգելքի մը պէս պիտի ազդէ վրադ , եւ լոկ անոր այս գիտնալը՝ պիտի զօրացնէ քեզ քու պայքարիդ մէջ : Մի՛ տնտնար , ամշնալով բացուիլ իրեն . ամշնալը՝ անհաճոյ բան մըն է , բայց ոչինչ է բաղրատմամբ այն վտանգին , որմէ պիտի փախչիս եւ ուստի մի քաշուիր : Եթէ քու հօրդ չի կարենաս խօսիլ , գոյէ անոր պարզ գիր մը եւ այս կերպով ըսէ իրեն ըսելիքդ :

Իբրև կանոն , տղու մը ամենէն վստահելի անձը՝ իր հայրն է : Բայց եթէ ու եւ է պատճառով՝ կը նախընտրես ունենալ քեզի նուազ մերձաւոր մէկը՝ այն ատեն ընտրէ ուրիշ անձ մը , որուն կրնաս վստահիլ-թերեւս քու դաստիարակդ կամ քեզմէ փորձառու մեծ եղբայրդ : Եթէ չի գտնես մէկը որուն կարենաս վստահիլ այնքան դիւրաւ ինչքան ինծի , ու եւ է կերպով քեզի օգնել՝ ինծի

մեծ հաճոյք պիտի նկատեմ : Շատ տղաքներ՝ աւելի դիւրին կը գտնեն անձնական նամակ մը գրել հեռուն գտնուող անձի մը քան ինդիրը բանալ մօտաւոր ազդականի մը : Դարձեալ , քեզմէ առաջ՝ ուրիշ մանչեր բացուած են ինծի այս նիւթին վրայ , եւ այս իրողութիւնը թերեւս աւելի դիւրացնէ քեզի՝ նոյնը ընել : Եթէ ուրեմն ու եւ է պատճառով զգաս թէ՝ շատ դիւրաւ կրնաս գրել ինծի՝ գրէ առանց վարանելու : Ոչ թէ նեղութիւն այլ բաղդաւորութիւն մը պիտի համարիմ եթէ քեզի օգնելու պատեհութիւնը տաս ինծի : Աւելորդ է ըսել թէ՝ բացարձակ գաղտնապահութեանս կրնաս վստահիլ : Այս կարգի տեղեկութիւնը ես կը նկատեմ տեսակ մը նուիրական աւանդ , որ պահուելու է բացարձակ գաղտնապահութեամբ (*) :

Բայց ով ալ ըլլայ քու վստահելի անձդ , եթէ այս ունակութիւնը ունիս եւ կ'ուզես ձգել զայն , ու ընտրէ , եւ անոր տնկը գաղտնիքդ : Ասիկա՝ քու երեակայածէդ աւելի կ'օգնէ քեզի :

8. Միայն մէկ դարման մըն ալ ունիմ յանձնարելիք , եւ անոր քիչ տեղ տալէս՝ կարծելու չես թէ անկարեւոր կը նկատեմ զայն : Կը հաւատամ՝ որ եթէ պատանի մը կ'ուզէ յաղթել այս

(*) Թարգմանիչը համոյքով պիտի փոխանորդէ անզլիացի հեղինակին , եթէ այս տղերը կարդացող հայ պատանի մը ուզէ իրեն դիմեր

վտանգաւոր ունակութեան՝ պարտի փնտոել Քրիստոսի օգնութիւնը։ Թէեւ ունակութիւնը կրնայ իրմէ աւելի զօրաւոր ըլլալ, Քրիստոս սակայն աւելի զօրաւոր է։ Անոր զօրութիւնը երաշխաւորութիւն մըն է կատարեալ յաղթութեան։


Այս է ուրեմն գիջութեան մէջ ինկած ու եւ է մանչու տալիք խրատս։ Թհր՝ այսպէս՝ ինքզինքը այդ ունակութենէն ազատելու համար՝ գործածէ բոլոր կարելի միջոցները եւ անպատճառ պիտի յաջողի իր նպատակին մէջ։ Թէեւ, ինչպէս տեսանք, այս ունակութիւնը կրնայ այնքան առաջ տարուիլ որ խիստ մեծ ըլլայ անկէ ազատուելու դժուարութիւնը, բայց կը յուսամ թէ՛ իմ ընթերցողներուս մէջ չի կայ մանչ մը, որ հասած ըլլայ այդ աստիճան վտանգաւոր վիճակի մը։ Նպատակի զօրաւոր անկեղծութիւն մը անհրաժեշտ է սակայն յաջողելու համար։ Վտանգը այնքան իրական է որ այս նիւթին հետ խաղալ չըլլար։ Մանչու մը բացարձակ փրկութեան յոյսը կը կայանայ իր ունեցած ամբողջ կամքի ուժը համբերութեամբ եւ յարատեւութեամբ գործածելուն մէջ, մինչեւ որ յաղթանակը շահուի՝ կարճ կամ երկ'որ ժամանակէ մը վերջ։

Եւ հիմա որ դհն կարդացիր մինչեւ հոս ըսածներս, պիտի տեսնես յստակօրէն թէ՛ ինչո՞ւ քու բարեկամդ անձկութիւն ունէր քեզի համար

որ կարդայիր այս գրքոյկը։ Մանչերու ճշմարիտ շահը մտածող շատերու համոզումը այն է թէ՛ որոշ տարիքէ մը վերջ՝ ամէն մանչու առջեւ պարզուելու են այս կարեւոր ֆիզիքական իրողութիւնները, կարելի եղած փափկութեամբ։ Կը զգանք թէ՛ դհն հիմա իրաւոնք ունիս գիտնալ այս ամէնը, եւ ասոր նման գիրք մը՝ պարզագոյն միջոցն է զանոնք քեզի հաղորդելու։ Կը փափաքինք նաեւ որ, ինչքան ալ դհն ինքդ հեռի ըլլաս վտանգէն, գիտնաս քիչ մը բան այս նիւթին վրայ, որպէս զի օրին մէկը կարող ըլլաս քու կարգիդ՝ օգնել ուրիշներու։

Ըլլայ ուրեմն քու օգտիդ, ըլլայ ուրիշ մանչերու օգտին համար՝ լրջօրէն մտածէ ըսածներուս վրայ, եւ վստահ եղիր որ այս բաներուն մասին ուղիղ ճամբուն մէջ գտնուիլը՝ ապագային մէջ քեզի սպասող աւելի ընդարձակ կեանքին համար անձնկ կարեւորութիւն մը ունի, զոր անկարելի է չափազանցել։





ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Օ. ՄԱՑԹԵՈՍԵԱՆ,
Կ. ՊՈԼԻՍ

մարտ ۳۲۴ և ۲۸ մարտ
۱۶ թիվ պատճեն հայոց
տարբիخ և ۲۱ նորու քաշտամասիլ طبع او լունշիդր

ՀՀ Ազգային գրադարան



NL0270078

3355